

- 82 Կամել յային առուրս զ՞Ո Սարդիս կարգէր նա
Ազքեպիսկոպոս Հայոց Եւգոնիկոս,
Զոր եւ հատակը յային այս խճ փոխարքոց
Նըրովարտակաւ որպէս օրէն կայ:

83 Յակոբ զայս առնէր ոյն գիտամաք եւեթ,
Թէ պայուր երթեալ Սարդիս վարդապետ
Ոչ եւս ի Պայիս գոյցի նորուն հետ,
Զի ճորտ նախանձուն գեռ առնէր ըգեեթ:

84 Յեւ որոյ Յակոբ լուր պարետաւր
Գրքէր Սարդիսի պատմութեամբ բարոր,
Որում առաքէր զարցունեաց շնորհ,
Որ առ զերծմանն էր եւ հավուութեան նոր:

85 Զոր եւ յորդարէր ռահ գործել անտի
Առ Եւգոնիոյ ուղղով աւզոտիկի,
Ուր, ասէր, մինայ հօտն այս անուտափ
Ի համբուրել զայ նոր հավուիդ քաջի:

86 Ընկալեալ Սարդիս նոյն ճըքար թիթեաց՝
Ընդ որ եւ թաւղթս ինչ իշխանաց միրոց
Ընթերցմաք որց ասծիւր օրտին իսոց
Գոհութիւն ձանեալ Ցեւռն արարածոց:

87 Ապա հանգերեեալ անդէն առ նըմին
Երթայր ի պալսա իրուստարին,
Յոր պատճէն զերծման Հըրովարտակին
Օրինակել տայր արձանագրողին:

88 Լուր զերծման նորին կատարեալ համրուն,
Լուեալ անձանօր բարեկամք ողջոյն,
Երթայրին առ նա ի ինդակցութիւն,
Զորոց գոհ լինէր բանիւ քաղցրադոց:

89 Եւ քանզի ի գիր անձին ազատման,
Բանք զեւոսկիոյ ըընաւ ոչ քատան,
Աշան այն չերթայր նա ի քաղաքըն այն,
Ամլ հապենապ զիմեր առ շնչ կառանդեան:

90 Ուր հասեալ նորս օթէր առ մօր իւր,
Որ առ հրմուութեանն լոյր եւ գոյցովնիւր,
Եւ ողջագործմաք օրդւացն ըզմայլիւր,
Թրուուցեալ յերինս գոհութիւն փառո ըիւր:

91 Անգէն քորոյ նորին և անձն իւր երդակից,
Ծանօթք, սիրելիք, ողջ արենակից,
Ընդ զերծման նորս գիմեք քաղցրադոց,
Լինէն սրտիւ լեզուաւ ինքակից:

92 Արդ Սարդիս թէպէտ էր ուրախալի,
Ամլ վասնդ, ճգանդ եւ վիշտ աքսորի,
Որք աեւեւալ էին իրբեւ տարի մի,
Ներդեւեալ էին զիւր կորով կարի:

93 Ուստի գագարէր զաւուրս ինչ ի տան,
Զոր ի տեսանել անձինք բաղմազան
Երթայրին առ նա ընճայիք արժան,
Առ որ յէր իսկ Յակոբ զիւր փոխան:
(Տորուութիւն)

ՄԱՍԻՆ ԱԳՐԱԿԱՆ

ԵՐԱՌԵՐ ԳՈՅԻ ԳՈՅՈՅՏԱՆՈՒՐՔԸ ԵՎ ՀԱՅՈՅ
ՀԲԿ ԳՈՅՈԳՈՅԻՈԿԱՆ ԻՐԱՒՈՒՆՔԸ

ՀԱՅՈՒԹԱԾ ԱՐԱՋԵՆ

፩፻፲፭፻፯፻

፩፻፲፭

Աերեւը առաջադրած կաստերից պարզ
հետեւում է, թէ ինչ պատմական նշանա-
կութիւն ունի Տիգիթար Գօշի Դատաստանա-
գիրքը: Ի նկատի առնելզվ Դատաստանագրքի
այդ նշանակութիւնը, բնականարար հարց է
առաջ գալիս Նրա ներքին բրդանդակութեան ու
շարտորութեան արտաքին ձևի մասին:

Սահմար Գօշի Դատաստանագիրը, լւ
նեղով մի անձնաւորութեան, մի անհատի այ-
ստառութեան արգասիք, կրում է միանդամայն
ևնթակայական դրում. այնտեղ ամեն բայլափո-
խում զգացւում է հեղինակի ներկայութիւնը:
Դատաստանագիրի յօրինողը, տակաւին մատաշ
հասակում ընդունելով կուսակրօնութիւն, չնոր-
հի իր անձնական բարեմասնութիւնների եւ
մուաւոր զարգացմանը վայելում էր իր ժամա-
նակակիցների շընառում ամենամեծ ժողովրդա-
կանութիւնը: Բարձրաբացն վարչութեան ներ-
կայացուցիչները, թէ հոգեւոր եւ թէ մար-
մաւոր՝ հանտապազ դիմում էին նրա խորհրդ-
գակցութեանն եւ ակնաւում էին նրա հեղի-
նակաւորութեան առաջեւ: Զարմանալի չէ ու-
րեմ, որ այնախի պատասխանաւոր եւ նշա-
նաւոր գործ, որպիսին է Հայոց Դատաստանա-
գիրի կազմելը, յանձնարարուած էր այդ գիտ-
ական վարդապետին: Մինիթար Գօշը, զիջունե-
լով Աղուանից Ստեփանոս Բ. Կաթողիկոսի ու
Խաչէն գաւառի Վախճանգիշխանի անդադրուն
թախանձնանքներին ու յօրդուններին, ի վերջոց,
մատարաբագւ 1184 թուին, ձեռնարկել էր
իւր աշխատութիւնը: Ուրաքան յաջողութեամբ
կարողացաւ Մահմար Գօշը կատարել իւր վրայ
վերցրած մեծ գործը — ահա այն հարցը, որ
հետաքրքիր է այժմ պարզեւ:

Որեւէ գրական պատմական մի գործ ար-
ժանապիս գնահատելու համար միշտ անհա-
ժեշտ է ելակես ունենալ այն պատմական
շրջանն, այն սոցիալ-կուլտուրական պայմանները,
որոնց մընդուրութեանուդ են առել յիշեալ

դործերը կանգնելով այս տեսակ մի հայեացա-
կէտի վըայ իւրաքանչեւը առարկայապէս հետազո-
տող ըստ արժանոյն կը գնահատէ Հայոց դա-
տաստանագրքի հեղինակին եւ նրա կատարած
գործի նշանակութիւնը։ Ի հարցէ Մխիթար
գօշի աշխատութեան մէջ աւելորդ և որոնել
հոգիմէական իրաւունքի եւ Corpus iuris պատ-
միկ կազմն ու պանչելի չենքը. այդ գործի մէջ
չի նշանաբառում նոյն իսկ խմբագրական այն
հմտութիւնը կամ օրինագրեր կազմողների այն
համեստ շնորհը, որը նուազ չափով նկատելի
է միջն դարերի Արեւամտեան Երրորդի բազմա-
թիւ օրէնքուքերի, ինչպէս օրինակ Leges bar-
barorum անուանեալ տօար դատաստանագրքերի
մէջ։ Ասկայն չմոռանանք, որ այն ինչ գարերի
ընթացքում հայկական կեանքի թէ բաղաքա-
կան եւ թէ հասարակական ամենալաւ պայման-
ներում չէարողացան կազմել մերնախահայրերը,
դա Մխիթար Գօշը կազմեց մի այնպիսի ժամա-
նակ, որի ծանր ու մռայլ ազդեցութիւնը դրոշ-
մուել է նաեւ նրա գործի վրայ։ Դա այն ժա-
մանակն էր, երբ Հայուստանը գալաքում էր
աղիսալի յեղաջրութեան մէջ։ Քաղաքական
ազատութեան անկումը, հասարակական ոյժերի
տարրացնեամբ, ժողովրդական համայնքի հս-
ւար եւ յուսահա զրութիւնը թաթարական
արշաւանքների, որի ու Ծիր անողոք հարուածների
ներքոյ—ահա երկիր անմիջակից պատկերը։ Այդ
ժամանակամիջոցի հասարակական ու մտաւոր
կեանքի միակ ներկայացուցիչները — հոգեւո-
րականները ունչով չեին տարրերում մա-
ցեալ ազգաբնակութեան դրութիւնից։ Ինչպէս
կարելի է եղաջազանել այն գտըու մեջ հասա-
պատմական յիշատակարանների Հիմնա վըայ.
վերջինից դրականութիւնն համեմատաբար նո-
նորդ գարերի հետ ամենաանմիջակից ու ողոր-
մելի վիճակի մէջ էր գտնում։ Արդ հասկանալի
է, որ եթէ Մխիթար Գօշը իւր ժամանակակից-
ների շրջանում, շնորհիւ իւր հեղինակաւորու-
թեան եւ ռառումականութեան, այնպէս բարձր
էր կանգնած, այնուամենայնիւ նրա ժամանա-
կակիցների յայտնած մեծ կարծէքը նրա մասին
պէտք է յարաբերական մաքով ընդունել։
Մխիթար Գօշը չեր ստացել ոչ մի իրաւաբա-
նական կրթութիւն, դաստիարակուել եւ սննուել
էր քրիստոնէական ոգու եւ կղիւրական գոյ-
մանների միջնողրառում։ Հետեւաբար այդ տեսակ
հեղինակից կարող ենք պահանջել միմիայն
նրա աշխարհայեցողութեանը համեմատ մի
գործ։

Հայոց Դատաստանագրքի բովանդակութիւնը նոյն իսկ մակերեւութօրէն քննելիս, կը նկատենք նրա անսխտեմ դաստորամն։ Մինիթար Գօշը բաժանում է իր օրենսդիրքը երեք մասի — Առաջարկութիւն, Խելքայիտ հանուն, Աշխահուն որևէ։ Աերջին մասն բաղկացած է պետական, քաղաքացիական ու քրեական իրաւունքներից։ Հայկական ամրով իրաւունքը բաժանելով Խելքայիտն ու Աշխահուններ, Մինիթար Գօշը չի զեկավարում իրաւական յարաբերութիւնների հիզբում, չի հիմնում մարդկային այս ու այն յարաբերութիւնները կարգադրող իրաւական նորմերի ներքին բովանդակութեան վրայ, այլ ելակետ ունի բացառապես այն սկզբունքը, թէ ինչ տեսակ դատաստանի են ենթարկում իրաւական դիպուածները՝ (casus) եկեղեցական թէ աշխարհական։ Սակայն մեր հեղինակը չի կարողանում հաւատարիմ մնալ նոյն իսկ իր այդ առաջազրած սկզբունքին։ Կա անկարող է լինում խիստ որոշակի ստհմանագիծ քաշել եկեղեցական ու աշխարհական օրենքների միջև։ Ծառ անդամ այնպիսի օրենքներ, որոնք իրենց եռութեամբ կարծեն վերաբերում են քաղաքացիական, այսինքն աշխարհական իրաւունքին, մեզ անհասկանալի կերպով տեղ են գտել եկեղեցական իրաւունքի բաժնում եւ ընդհակառակին։ Ես նոյն կարելի է տաել նաեւ քրեական օրենքների վերաբերմամբ։ Կմանապէս միտաեսակ բովանդակութիւն ունեցող ու հօմանիշ նշանակութիւն կրող յագուածները կարելի է գտնել այս եւ այն մասում։

Աերյիշեալ երկու մասի այս տեսակ անյաջող բաժանումը հարկ է գիտաւորապէս բացատրել նրանով, որ ինչպէս վերը տեսանք, Մինիթար Գօշը աշխարհական ու եկեղեցական իրաւունքների եռթիւնը որոշելիս ունեցել է սխալ ելակետ։ Ընդունելով իրաւունքը այս տեսակ, լիկ մըքենական բաժանումը, մեր հեղինակը անտարակիյոց պէտք էր հանդիպել անյաջող թեան, լփան զի զատաստանական հիմնարկութիւնների բաժանումն աշխարհականի ու եկեղեցականի հին Հայստանում ինքնօրտինքեան իրաւունքները երբեք միմանցից որոշակի ստհմանագուած են եղել։ այլ կախուած են յաշխարհական գատաստանների իրաւասութիւնների վրա։ Մինիթար Գօշի դատաստանագրքից եւ թէ հայկական պատմական աղբիւներից կարելի է նկատել, որ եկեղեցական ու աշխարհական գատաստանների իրաւասութիւնների վրա միմանցից ունեցուած էնքն եղել։ այլ կախուած են յաշխարհական գատաստանների իրաւասութիւնների վրա։

Եղել այս կամ այն կառավարչական դաստիարակի իրական տիրապետութեան ցմցից:

Նկեղեցական ու աշխարհական օրենքների այդ անյաջող բաժանումից յետոյ գտնում ենք մի այլ պահասութիւնն դա է իրաւաբանական մի, թի ներքին գասաւորման անսխման ձեւը: Գատասատանագրքի ուղղը յօդուածները հետեւում են իրար առանց որեւէ կարգի, առանց որեւէ փոխադարձ կապի: Ուստի ամբողջ գատասատանագրքը ներկայացնում է բազմաթիւ յօդուածների ահազին քառասյին կյուտ: Միեւնոյն հարցին վերաբերեալ յօդուածները, ինչպէս եւ արտայատած մաքերը, ցրուած են այս ու այնաեղ այնպէս որ որեւէ իրաւական գիպուած վճռելով համար անհրաժեշտ է որոնել զանազան յօդուածների մէջ համատոր նիւթը, ընտրել այսաեղից առանձին նախադատութիւններ, գիպուածական վճռներ: Կոյն իսկ իրաբանչւր յօդուածը, չնայած, որ կրում է նիւթ առած առարկային համեմատ վերնագիր, ինչնըստինքեան չի ներկայացնում խստօրեն որոշուած ու կարգաւորուած մի բովանդակութիւնն Ոչ սակաւ էլ պատահում են միեւնյն հարցին վերաբերեալ զանազան հակասական որոշումները: Մի խօսքով՝ Հայոց Դատաստանագիրը իր ամբողջութեամբ թողնում է չվերացրած մի գործի տպաւորութիւնն ներկայացնում է շուտափոյթ կատարած աշխատանքի արգասիք: Երեւէ Մինիթար Գոշը, ինչպէս արդարացի նկատում է այդ պահասութիւնների առթիւ Աւհան Ծ. Վ. Բատատեանը, «ակսելով իր դատաստանագիրը, չուներ ձեռքին կանխապէս ժողոված միասն իր բոլոր աղքիւրները, այլ նա գրեց նաև իւր նախագրութիւնները, եւ ազա սկսեց կազմել իւր Դատաստանագիրը Հաւաքելով Տեսզիսեակ եւ մուծանելով նրա մէջ ձեռքին ընկած եւ յարմար կանոնները եւ յօդուածները»:

Միանգամայն այլ տպաւոր թիւն է թող-
նում Հայոց Դատաստանադրքի առաջն մասը՝
Կամ մասաբար աւելի
Յօրինուածական՝ իր մովանդակութեամբ եւ հո-
գատար զանքով կատարած շարադրութեամբ՝
աւելի միջիմարական պատկեր է ներկայացնում։
Այս երեւոյթը պէտք է բացատրել Նպանով, որ
Նախադրութիւնն անկասկած առաջ է գրուած
եղել, քան վերջին երկու մասերը։ Մինչդեռ
վերջին երկու մասը՝ եկեղեցական կանոններն ու
աշխարհական օրէկները Վահան Շ. Ա. Բաս-
տամեանի եւ մեր ենթադրութեամբ ոռուած են

եղել եւ մուծուած դատաստանազքի մէջ զա-
նազան միջոցներում, նայած հաւաքած նի, թի
պաշարին, ընդհակառաւկն առաջին մասը՝ դա-
խորութիւնն իր նիւթ տուած առարկայի շնոր-
հիւ, ներկայացնելով մի ամփոփ, ամբողջացած
բովանդակութիւն, թշլ եր տալիս հեղինակին
աւելի կենդրուանալ ու լցորեն վերաբերուիլ
իր գործն թէ ժամանակի եւ թէ շարագրու-
թեան ձեւի կոզմից Յիրափի, այն բոլոր հար-
ցերը, որոնք արծարծուամ են Ն-ի թիրութիւնն
մէջ, քիչ թէ շատ տեսական բնաւորութիւնն
են կրում, հետեւապէս հեղինակը առիթ չուներ
ցրուելու, որպէս զի այս կամ այն օրէնք որոնէր,
զանազան իրեն անհրաժեշտ յօդուածներ ժա-
զիքէր եւ այլն։ Այս նախագրութեան մէջ բա-
ցառապէս արծարծուամ են Մինիթար Գօշի
անձնական կարծիքներն ու Խորհրդածութիւն-
ները գատաստանին ու գատաստանի նշա-
նակութեան մասին, նրա հյուեցաները ընդ-
հանրապէս իրաւունքի եւ օրէնքների մասին,
դատաստանագրքի կազմելու շարժառիթների
եւ նրա աղբիւների մասին։

IV.

Ինչ վերաբերում է Հայոց Դատաստանագրքի շարադրութեան ներքին բովանդակութեանը, վերջինս, ինչպէս առիթ ունեցանք շեշտալու, կրում է իր մէջ Հեղինակի անձնաւուրութեան կորուկ դրոշմէ: Անուշը Դատաստանագրքի մէջ աչքի է զարնում կոնսւեր Հեղինակի ներկայութիւնը, կղերակնամ մընողուտում զարդացած մոքի գործունեութիւնը: Հայոց Դատաստանագրքի յօդուածների մէջ կարմիր թելով անցնում է այն փաստը, որ Մխիթար Գօշը Նախանձնար նշանակութիւնն է տակի աստուածականութեան ու եկեղեցական հիմնարկութիւններին համեմատաբար աշխարհական հիմնարկութիւնների հետ, մասնաւանդ այնպիսի հարցերում, որոնք վերաբերում են քրեական, ընտանեկան ու ժառանգական իրաւուկներին: Դատաստանագրքի մի այլ բնորոշ եւ հետաքրքիր գիծը — դա նրա յատուկ ուն է եւ յօդուածների շարադրութեան ոգին: Կմանօրինակ բարգաւաճ յատկութիւններով օժտուած էին ոչ միայն անկուլուր Արեւելքի Օրենսդրեթին ու Դատաստանագրքերը, այլ եւ այն բոլոր օրենսգրքերը, որոնք լոյս էին տեսնում Արեւմատաքում: Եւ բռապական պատմութեան նոյն իսկ միջին դարերի մերօքուում:

Հայոց Դատաստանագրքի յօդուածները զորություն էին ինչպէս բավարարութիւննեց եւ նրանց արծարծած նիւթերը չեն պարունակում իրաւաբանական առարկայի որոշ, կորուկ սահմանները, այսինքն բացակայ են այն գծերը, որոնք յատուկ էին հոգովածական, բիզունական եւ յատուկ են գրեթե բոլոր նորագոյն օրէնսդրական ժողովածուներին, Միխիթար Գօշը որոշակի ձեւակերպած օրէքսների փոխարէն, մեզ տաիր է միշտը նորհրդածութիւններ եւ այս կամ այն իրաւական երեւոյթների, իրաւաբանական դիպուածների եւ Հիմնարկութիւնների (institution) վերաբերեալ անձնական կարծիքները։ Հայոց դատաստանագրքի մէջ միանգամայն զուր կը լինէր որպանել նրա հեղինակի տրամադրութեան ներքյա եղած իրաւաբանական նիւթերի վերացականացում։ Միխիթար Գօշի մտածողութեանը միանգամայն խորթ էր հետազոտութեան վերացական մէթոդը, նրա դատաստանագրքի մէջ բայցակայ են իրաւական իրականութեան ընդհանրացնող արտայայտութիւնները։ Դատաստանագրքի օրէնքները յարմարեցած են տառանձնակի թանձրացեալ երեւոյթներին, ուստի չեն ներկայացնում մի որոշ ամբողջութիւն, չեն ընդդրիւմ այն բոլոր իրաւաբանական պրեցեդենտները, որոնք հարող են ծագել կենսական ու հասարակական բարդ յարաբերութիւնների մէջ։ Հետեւապէս Հայոց Դատաստանագրքի որոշումները ու իրաւաբանական դրութիւնները կրում են իրատական խորհրդների ու բարյական դասերի բնաւորութիւն։ Ականայ պյատեղ Նշմարում են եկեղեցական կանոնների ու Սուտուածաշնչի մարգարեական գրքերի ազդեցութիւնը։ Ակներեւ է, որ ոչ ներքին բալանդականութեան համեմատ՝ յօդուածների լեզուի ոճն ու շեշտը ստանում են իրենց առանձնայատուկ գոյնը։ Յօդուածները գրուած են իրաւական ու բարձր ոճով, համեմուած զանազան վարդապետական օրինակներով։ Ենդուի այդ սեսակ բնաւորութիւնն տեղ տեղ եւ երբեմնակի, նայած ի հարկէ արծարծած նիւթին, փոխարկում է ինիս ու սաստեցուցիչ ոճի, որպէս զի դատաւորների ու դատաւոլյների սրբերը ահ ու գողով լցուեն օրէնքի ու դատաստանի որդի տառած։

Հայոց Պատաստանադրի վերոյիշեալ
գծերը ուրիշ ոչինչ են, եթէ ոչ նրա հեղինակի անձնական աշխարհայեցողութեան, իւրաւ արանական հայեացքների անդրադարձում.

Հասարակական կենարի զարգացման առաջին աստիճաններում՝ մարդկային փոխագործ յարաբերութիւնները կարգաւորում են կրօնական գաղափարների ազդեցութեան ներքյալ կրկայացուցիչները՝ քուրմերը, հոգեւորականները հանգիսանում են իրեր առաջի օրէնսդրիներ ու դատավորներ: Կրամք հրատարակում են զանազան Տեսական կարգեր, օրէնքներ, հոչակում այդ բոլոր իրեր աստուածային կամքի հրամաններ: Կրամք հնաց իրենք խստի հետեւում են, որպէս զի մարդկի հզում թեամբ կատարեն այդ բոլոր կարգերն ու օրէնքները: Այսպէսով կրօնը սիրապետում է իրաւունքի վրայ, և վերջնինի բոլոր կարգերը սրբագրուած են համարում: Իրաւունքի, բարյականութեան եւ կրօնի ասհմաններն իրարից չեն դուռած: այդ կազմում են միեւնյն գաղափարի՝ աստուածային կամքի՝ արայայտութեան զանազան ձեւերը: Խուստունքի ու բարյականութեան մասին կազմուած այս տեսակ հայեացքը գժուար հասարակութեան մուաւոր ու բարյական աշխարհայեացքներն այնքան պարզ ու հասարակ են, որ այդ հասարակութիւնը, կարգի է սահլ, իր առողջութեամբ ապրում է միտուսակի ու միաձեւ բարյական հայեացքներով: Ուստի այդ հասարակութեան մէջ, ուր չկան բարյական հայեացքների որեւէ փոփառարձ տարբերութիւններ, ուր ըլլորդեան ննթարկում են նախական ժամանակներից ի վեր գյուղաթիւն ունեցող բարբերին եւ ուրեմն շահերի փոխադարձ կարգաւորումն որոշում է այդ բարբերի նորմերով, այսուեղ իրաւունքն իր բովանդակութեամբ միանգամայն ձուլում է բարյականութեան հետ: Հասարական կենարի զարգացմանը, դարբերով ապրող նախական բարբերը փոփոխուող, բարդացող եւ ասելի նոր հասարակական պայմանների ազդեցութեան առաջ սկսում են դուրս գտվ իրենց անշրջութիւնից, կողցնում են իրենց միակերպութիւնն եւ ննթարկուում են բաժանման — դէֆունգցիոնի: Մի՛ հասկացողակիւնից սարրաւունում են երկու եւ այլ շատ նիմնութրոյն հասկացողակիւնները եւ աշա ժամանակի ընթացքում մարդկային միտքն ընդունակ եղաւ առանձին երեւոյթները տարբարաւուելու իրենց բաղկացցիչ մասների եւ գտերով առանձին հասիացողութիւնները, առաջ նրանց ինքուրոյն դրութիւններ:

կրօնի հասկացողութիւնները միմիանցից անջատուեցին եւ կազմեցին առանձնակի հասկացողութիւններ: Այդ կողմից հասարակական միտքը զգալի կերպով առաջ է գնացել Երեւանութում, ուր տակաւան հին պատմական ժամանակներից գտնաւմ ենք այդ դիֆերենցիացինի երեւոյնները, ինչպէս օրինակ հին Յունատանում եւ Հռովմաւում: Իրաւոնքի եւ կրօնի (բարյականութեան) բաժանումն իրարից ի հարկեկատարում էր երկար. շատ երկար ժամանակամբ զոցում, ամրող մի պատմական շըշանում: Հետեւապէս այդ երկու անջատուած լիմուութեան մէջ նուում էր գեռ եւս մի առնչութիւն, որ բացայայտում է նրանց ներքին միցումով: Եւ մէնք նկատում ենք, թէ ինչպէս հին Հռովմէական եւ յունական իրաւոնքները մի ամբողջ պատմական զարգացման շըշանում կրում էին իրենց վրայ բառավագութեան սկզբունքը՝ մի կողմից — իրաւոնքի մարդկային, քաղաքացիական եւ միւս կողմից — կրօնական, բարյական տարրերը: Իրաւոնքի այդ գուալիզմը շատ բնորոշ դրշմուել է հին յոյների եւ Հռովմէացինների դիմարանութեան մէջ, որտեղից նրա հետերը շարունակել են արդէն իրենց գյութիւնն պահպանել ու ներմուծուել: Նրանց օրէնսդրութեան հին պատմութեան մէջ: Հին յունական իրաւոնքի պատմութեան մէջ այդ գուալիզմը արտայայտում էր մի կողմից նշանը: Ներկ բառով եւ Թէ՛մատան, իրեւ Նշմարաւութեան ու արդարագատութեան աստուածուն հին: Միւս կողմից ծիչ ու նօմօս բառերով — որ կը նշանակէ աշխարհական օրէնք, իրեւ մարդկային հասկացողութեան յառաջգրութիւններ: Կամանքէս հին Հռովմէացինների իրաւոնքի մէջ յիշեալ գուալիզմը բնօրոշուում էր երկու յայտնի խօսքերով՝ իս իրեւ կրօնական, աստուածային օրէնք, եւ իս իրեւ մարդկային, աշխարհական իրաւոնքի արտայայտութիւն: *Fas lex divina, ius lex humana est — ասում էին հին Հռովմէական օրէնսդրները:*

Այլ պատմէ ներկայացնում արեւելքի մտաւոր զարգացման պատմութիւնը: Այստեղ մարդկային գիտողութեան ու մատօղութեան սահմանները չկարողացան դուրս գալ իրենց անշրժութիւնից եւ մէնք նոյն սիկ մեր օրերում ականատես ենք, թէ ինչպէս արեւելքուն ժողով գրդների մտաւոր զարգացման խարիսխում է կրօնական փիլսոփայութեան մթութիւնների մէջ: Այստեղ զուր կը լինէր որոնել հասարակական մտարի ու մածողութեան դիֆերենցիա-

ցիոնի նշյլներ յառաջիւմն թեան այդ անհրաժշտ տարրերը: Արեւելքան ժողովրդների իրաւոնքի պատմութիւնը մի նշանից պատկեր է ներկայացնում: Իրաւոնքի եւ կրօնի հասկացողութիւնները այդ ժողովրդների աշխարհացում հոմանիշ նշանակութիւնը ուղարկած է առաջարկութիւն:

Մենք դիտմամբ փփր ինչ երկար կանգ առանք իրաւոնքի զարգացման ներքին նշանակութեան վրայ, որպէս զի աւելի դիրքին լիներ ըրբունել հայկական իրաւոնքի փիլսոփայութիւնը, որի արուագծերի հետ կարելի է եանութանալ Մխիթարյան գոչի իրաւաբանական աշխարհացրից:

Իրաւոնքը Մխիթար Գօշի հայեացքով էթիկական մի հասկացողութիւն է: Իրաւոնք եւ բարյականաւութիւն ասած բաները դատաստանագրիքի հեղինակը չի անջատում իրարից, այդ ըմբոնում է իրեւ մի ամբողջացած, միտասեսակ ու իրար հետ համակերպուած մի առարկայ: Իրաւոնքը — դա արդարութեան որոնումն ու պաշտպանումն է եւ առաջնումն է Յստուծուուց: “Կստուած ի սկզբանէ ի բնութիւն մարդոյն սահմանաց ընտրել զիրաւացին”, Իրաւոնքը, որէնքները սահմանուած են Յստուծուց, որը ներմուծել է գա մարդու բնութեան, էութեան մէջ: ուստի իրաւոնքը Դատաստանագրիքի մէջ հանդէն է գալի նաև Բանութիւն օրէնքներ անունով: Այդ հինան վրայ իրաւոնքի զարգացման պատմութեան մէջ Մխիթար Գօշի նշանումն է երեք շըշան: Առաջինը — գա հեթանոսական շըշանն է, զուտ բնաւորական, օրէնքների շըշան: Երկրորդը — Մովսիսական օրէնքների շըշանը, որոնք կազմուած են բնաւորական օրէնքների զարգացման յետագայ շըշանը: Երրորդը — Ա. Աւետարանի շըշանը, որ առաջ է ենքել իրեւն լրացումն բնաւորական ու մովսիսական օրէնքների: Ունենալով այս տեսակ գաղափար բնաւորական օրէնքների մասին, Մխիթար Գօշը միանգամայն տրամաբանութիւն պնդում է, թէ իւրաքանչիւր մարդու կամբից է կախուած “առ ամենայն մարդ իրաւամերք վարիչ”²: Այդ գաղափարը, ասում է մեր հեղինակը, որ Աւետարանը սկզբանից ի վեր մեզ աւանդեցին ոչ թէ գորվ, այլ բանիւ: Ըստ համբաւակէս շնորհիւ այս հանդամենքին, որ մարդկային բնութեանը յատուկ է ճշմարտութիւնն ու իրաւացիութիւնը, նախնական ժամանակները մինչեւ քրիստոնէու-

1. Վ. Գօշի Դատաստանագրիք, էջ 8:
2. Անդ. էջ 7:
3. Անդ.

թեան առաջին գարելը մարդկութիւնը զրաւոր օրէնքների պէտք չէ զգացել Սակայն յետագյում, շարունակում է Միթիթար Գօշը, երբ աշխարհիս վրայ մեծ ժաւալով զարդացաւ շարը, որ արդէն սկսել եր սպառնալ իրաւացիութեան այդ օգոսն, եւ մարդկութիւնն ել, չնորհի իր մոռացութեան, մեղապարտութիւնների վասնդին ենթարկուց, այն ատեն առաջ եկաւ գրաւոր օրէնքների անհրաժեշտութիւնը։ Քրիստոսը եկաւ աշխարհ եւ սորվեցոց մարդկան ինչպէս կատարել օրէնքները եւ ինչպէս վարել դատաստանը։ Դատաստանն անհրաժեշտ մի հիմնարկութիւն է, բայց ընդ Նին Հանապազ մարդիկ կարողութիւն ունեն վարութիւն այնպէս, որ առիթ չլիներ առեն անգամ դատաստանի դիմել Վերջինվերջ Հայոց Դատաստանագրքի հեղինակը լընդունում է բնաւրագիան, մովսիսական օրէնքները ու Աւետարանն՝ իբրեւ զերմ ունել յոդիս եւ Նորօք վարել յիրաւոնն դատաստանի։¹ Այս օրէնքները ու Աւետարանը՝ Հակառակ դատաստաններին, որոնք կախուած են մահկանացուներից եւ որոնց կամքի գործ են, անփոփոք են ու մշանչնաւոր։ Այդ օրէնքները եւ Աւետարանը կազմում են յաւիտենական, հիմնական իրաւունքը։

Ակամյա հարց է ծագում համեմատելու
Հայոց Դատաստանադրքի բնագրին անուանած
օրէնքները իրաւագիտութեան մէջ յայտնի բնու-
յան իրաւունքի հիպոտեզի հետ բնական իրաւ-
ունքի հիպոտեզի առաջին նշյալները կարելի է
դանել Հին յայների, օրինակ Սոկրատէսի փիլի-
ստիայութեան մէջ, եւ ապա դրանքը բաւականի
զարդացան հին հռոմեական օրէնքէւաների
աշխարհայեացներում։ Մինչեւ ժը գարու
սկզբները դյուոթիւն չուներ տակուին պատմա-
կան զարգացման օրինաչափական գաղափարը։
Հետեւապէս բնական իրաւունքի հիպոտեզն
ընդունում եր իրաւանքը, որպէս մի յաւիտնենա-
կան, անփոփոխ, ընդհանուր մի երեսոյթ, որ
անհրաժեշտօրէն բղխում է մարդկային բնու-
թիւնից, անկախ մարդկային կամայականու-
թիւնից։ Այս հիպոտեզը մժ ծաւալ եր ստա-
ցել մինչադարեան փիլիսոփայութեան մէջ
ծէ դարձամ՝ փիլիսոփայութեան, որ ամբողջա-
պէս սոգորուած էր կրօնական գաղափարներով,
որոնց կրօնական-միտակիրական փիլիսոփայութեան
հովերի ներքը սննուած մի շարք սերունդների
քաղաքականիտութեան վերջն մացորդներն էին։
Բնական իրաւունքն այս մինչադարեան փիլիսո-

փայութեան մէջ, որպէս եւ Անիթթար Գօշի աշխարհայեացքում, նմանեցնում էր ատուուածյին օրէնքներին, որոնք հակառակ մարդկային անցողական օրէնքներին, յաւ իտեանեան անիդուիոն են մնում, lex aeterna եւ:

V.

Ծանօթանարկը Հայոց Գտաստանագրիքի
ծագման պատմութեան եւ Նրա Ներքին բովան-
դակութեան ընդհանուր ձեւի հետ, գտանակը
այժմ ուսումնասիրելու հայկական իրաւունքի
յօրինուածութիւնը, ինչ չափով որ այդ իրա-
ւունքը Ներկայացրած է Միթաք Գօշի Գտ-
աստանագրիքի մէջ: «Նախ քան այդ նպատակին
դիմելը, ան հրաժեշտ է հետեւեալ Նկատողը-
ի իւներն անել:

Հայոց Դասաստանագրքի առաջին մասի՞ այսինքն Ն-Ի-Ռ-Ռ-Ո-Ե-Ա-Ն հիմն վրայ ստորեւ կաշխատիք տեսութեան առնել Դասանագրքի յօրինման շարժագիթները, նրա աղբիները, դասավարութիւնն ու գտառակազմնութիւնը: Ենացեալ երկու մասերը՝ Եվլուստիոն իւնաները եւ Ալյոնիան օրինուը կը ծառացին ներկայ ուսումնասիրութեան փորձին այն չափով, ինչ չափով պահնաջում է մեր նպատակը, այն է՝ ուրագծել Հայոց հազարացիուն իրաւունքի յօրինուածութիւնն ըստ Սիկիթար Գօշի Դասաստանագրքի:

Քաղաքացիական իրաւունքն, ինչպէս եւ
սպասելի էր, պարունակում է ամբողջ երրորդ
մասում՝ Աշխարհ-համար օրենքի մէջ։ Սակայն որքան
մեզ արդէն վերցիշեալներից յայն է, վերջնին
երկու մասերը Խմբագրուած են շատ անկարգ
ու անկանոն, ուստի սահպուած ենք լինելու քա-
ղաքացիական իրաւունքն վերաբերեալ շատ յօ-
դուածներ առեւ վերցնել երրորդ մասից եկե-
ղական խնամերից, ուր այդ յօդուածները մու-
ճուել են Մահմետար Գօշի կամքով։ Բացի այդ՝
Միհմար Գօշն ընտանեկան իրաւունքն վերա-
բերեալ յօդուածները գասում է Եկեղեցական
որէքների շարքը։ Վերըն հանգամանքը միան-
գամայն հասկանալի եւ դիւրին բացատրելի էր,
եթէ ի նկատի առնենք Հայոց եկեղեցու եւ Նրա
ներկայացոց ցիշների հայեացքները։ Արանք ա-
մուսութիւնն ընդունում էին իրեւ սուրբ Խոր-
հուրդ եւ բնականարար այդ խորհրդից առա-
ջացած իրաւական հետեւակները նրանք են-
մարկում էին եկեղեցական, Տոգեւոր իրաւա-
սութեանը այսինքն կանոնական իրաւունքին
և Հաներկայ խնդրի համար ասիպուած ենք լինե-

1 *U.S.A. • 1970*, 8:

լու Հայոց Դատաստանադրքի երրորդ եւ մասամիկ երկրորդ մասերից ընտրելու ու կարգաւորել այն բոլոր յօփուածները, որոնք անմիջական առնչութիւն ունին մեզ Հետապքըրող Հարցին։ Այսպիսով միայն Հնարաւոր կը լինի վերակազմութիյական քաղաքացիական իրաւունքի յօրինուածութիւնը այն ձեռով ու նրագործվ, որ պիսին ընդունւած է ժամանակակից իրաւագիտութեան մէջ։

Խ. ՍԱՄՈՒԵԼԻՆ



ԵՂԻՇԵ

ՔԵՆԱԿԱՆ ԱՌՈՅՏՐՈՒԹԵԱՆԴՐԻԱՆ

ԳԼՈՒԽ Ե-

ԿԱՐՄԻՐԻ ՎԱՐԴԱՆ

Ամէն նոքի ծանօթ եւ ամէն պրի մօտ անու
մէ՛ Վարդուն՝ Պատմէն մէկ կողմէն, ի
ևկեղանի մըսն կենացարացած են Վա-
գանը. Համազդային յարդանքի եւ երկախացիու-
թեան այն բարձր նուիրական թեան մէջ, զ
երբեք կրնոյ տուղջել ամէնց լուսուրեալ դար-
ագ մը իւր մծ անձնաւորութեան յիշատա-
սաննահանելու համար Եւ ժողովրդական անձնու-
թիւնն, որ այդ գիրացան դէմքը իւրիզով կ
կարգած ասկի գունդան կորուստանի մը զ
ուրբանէ ստրանդ կը ցուցինք, չք յացումը ա
հսկոյ արձաններուն, որը այժմ կը յանորդեն յո-
զարկաւորութեանց շքել շաայլ բոյթիւններու
համաշխարհիկ ցցյերուն, ոյլ՝ զգացումը հ
սրբնի գործանային թղթաւիր նման եւ յշացու
հայ մարին՝ համարն ծաղկալից գաշտերու բնակա-
կանիւն ենաւունինեն.

Հայոց ողովզւորն ու Հայաստանի նայաց Խեղեղ-
ցին է Անոր կերպանի յիշաստակարանը։
Սասպիսի անձնաւորութեան մը կեանք
հարկաւոր է իւր գործերուն չափ։ — մը ծնաւ
թէն իթիթիմի պառա։ բնչպէս յառաջ զիմեց
զառակ առնե՞ր քանի՞ տարեկան նահաստակուեցա-
ւուն է եւս առաջնես։

894. **Տարդ լցու տեսան** պատմիկան աղքիւներ
եթէ իլովին չեն գո հացըներ մեր հետաքրքրութիւնը
այս մասին, զ էթ շատ թանկագին են ատոնկ եւ-
բաւական լուցներու այս միջալցոր ուր կազմուե-
ցաւ Նպարապետին նկարագրի Նկարագրի մը Հա-
յաստակ է Մամիկոնեանց երեւելի զ էթ կերպուն եւ
որ Կարծեն ժառանգական երած է անոնց համար

1 Յաւալի է որ Մամիկոնեանց թէ Վաստական կեան-
քին եւ թէ առանին կնացաղվարութեան մասին հորկաւոր
ձառնօթաթիւններ ու մայն յն Համամատաբ իրենց հետեւ
պարագաներ քանի թե առ պատճեն մասներուն հետ, ոյլ մա-
տակը գրինչ է կը պայման իրը բացառութիւն, բայց
ուղղորդի թիւի, կոնակ միշտապահել և Սրբաւազ Մամի-

Այս մասին բաւական է աչքի տաղելու ունենալ
ախորդ գլուխներում մեր յառաջ ընթացա ամենէն
պարզ կունակածի հաները, որը մի պատկերներ են
Վարդանի որդեսուն : Որուն մէջ, աղջտամամբ
ուրիշ Մամիկոնեանեներու, տարբեր բան մէ կայ,
լուծն Սահմանականութեան :

ինքնանց, Մերօւթակի գետ մղկին կռւող վաճառուն
մասն էց, որու զլուս մազերը շար մանութեաւ տրնէ, ըստ
իրենի (ըստ ասդրութեանի) Հայոց թերեւուն եր... եւ
զայուն թափուն և ին իջու ոյցիւուն (Բառ. ծ. Խո). - 2. Մա-
նելէւ և Ասու Մարտինանեանք, որ գետ երեսասորդ
քայլաւ թեւնեւ գործեցն Պարսիք բանակում քուշանց
գեմ, և յետո ասատի կոտրածէն հետառապատճառ պրած. Ըստ
պարագանա: Դի գլուխ մայրէ առեան ողջ էիւն կամ ինչուց
զրացն իւրաքանչ. վանակ զայուն Պարսկաստանէն գետ ին-
իրեն թափանահը: «Ե են նույսուն էրտէսն ենթարժ. Ե-
են երւուն գետ անեւուրու, երտուն անենոյ որպես
պայուսան: Միջիւն թայի է նուդորդի, ու ասեա
Մանեւնի թայ ու օսուն զայուն եր, որու կամ ինչուց
իր առաջնաւ ոտուն բանակ, և ոտուն առա-
յա թիւն ցա անի շայութ որու շանինքն շայութ
են երեւ յեւեւ Հայոց (Բառ. ծ. Խո): - Մեծ Վար-
դանէն յետո 3. Կը յիշեւ իւր երգորդի Մեծն Ասհամը
որ պայուս թան Փարսկան Հետ մասն ուսունէն իր կուս Արց, Ասին (Ասր Ասհամի) և Անուշը Ասամի
(Տարու Ա-համ) խամբն տակ: Շամ պանչեց յատառու.
Թիւն մ' ոյ թէ Զ-համ առու Խային նախ և Փարսկ-
ան և ոյդ ամբուղի Ասհանի նման ամեր մը քանարարաւու-
թեան (Փրո. էջ 15, 572): Փարսկէն կառուց ի-
անդունց ու եր Ա-համին, և Կ խոյս շայունիւնին, և
կրեւ պարագայ պարապետ Մարզպանի (ասր էջ 572): -
Ասամուն նախ մանեւ եւ ցրի, յիշանաւութեաններ կ-
զանուն Մափիւնան միրնից շամանդրուն մասուն
Անկար կոս ասկան, Նկասերդ ժամանակի Տիկիններու ու
առանձնաւր բարեկը, Հասանապատէ կարեւ և զաւ թէ-
ողակը, նիշտի, որու մարտու թան հետ զրի ու գոր-
ծանեւ և ուրիշեցն իւսաւանաններու: Մեծն Ա-համին
օրինեւ բանահն է ոյս մասնի: Այս թիւնց որ երբմ-
անացի քայլութեամբ եւ պարապետ հնարագիւու-
թեամբ գերաւանութիւններ ի զար գիրն: որ իւր գորե-
յետ մեր օքանացուն մէկ ասպիսնն, խիստան կարեւուրու-
թիւն մը առա ինքն իւսաւիւնուրու կրտսեւթեան: Այ-
դասկարգեւն յատիսցէն կը յիշանակինք 1. Մարդիսներ-
ն կամարափան նախարարութեան Ցիկնները, բայց առա-
զնները, որք մարդ եւ օրսու քաջանակ փայտացն իւթե-
անէն զատ ու թուա միաւին մէջ «Ե ան վնասութ-
ւու ի ուսութեան հասուն զարդ նահուութց շար-
տրոյն Ա-դրուն, որ ի այս ուժու Մափիւնան, եւ
այս ի ունեն ասպարագութեան իւս յայտ ուղար-
կուուց նահուութց արաց ևս խոյս է գործ, նեղու-
ն է նկատեն են, ոտյս առաջնուն և բար-
հաջողութեան առաջնուն ուստիւ և իրաւուն ու
իրեւուն զարդ իւս շայութիւններու: ու այս
եւ երբուուց պարտի իւր յիշանակի Արց... (Փրո. էջ
394, 388, 572. Համ. 444-452): - 2. Այս նաեւ Ցիկնները
իրաւ իւսիրութեան եւ գերաւանուն հնարագիւութեան
Մարզպան: Օքիւն - 3. Արծուռնաց Ցիկնները, որուն մէ-
պարսկ չիւն Հրանունցիւ և Միջ Ցիկն Հոփիիններ